

## ԱՍՏՈՒԱԺԱՅԻՆ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԻՒՆ

«Ընկեա ի Տէր զիօգս քո , և նա  
կերակրէ զիեզ» .

Աղմ. ԾԻ. 23

**Յիսուսի ուսուցումներուն Մէջ կարելոր  
տէղ մը կը դրաւէ աստուածային նախախնա-  
մութեան վարդապետութիւնը :**

Աստուած չի զոհանար լոկ ստեղծագոր-  
ծելով , այլ կը շարունակէ խնամել իր արա-  
րածները : Անոր ինամբը կը տարածուի ոչ  
միայն մարդոց , այլ մինչև սիկ ճնշուկներու  
վրայ , և ծառերու տերեներու անդամ կը վա-  
յելին անոր բարեխնած տեսութիւնը :

Արդ , մեր նեղութեան օրերուն քիչ որր-  
ոտպնում չէ որ Կ'ընծայէ մնաի տէրունա-  
կան սփոփարար պատզամը՝ «Ընկեա ի Տէր  
զոզո քո , և նա կերակրէ զքեզ» :

Ի՞նչ պիտի ուստենք վազը : Հարցում մը՝  
որ կը ցցուի ամէն մարդու առն : Չուները  
սարսափով կը խորհի անօթութեան պատճա-  
ռելիք տանձանքին զիմաց : Խսկ ուսնուրը դրժ-  
ուարութիւն կը զանէ կատարելու համար  
ոնտրութիւն մը զանազան համագաներու  
միջն , որոնց տենչանքը կը տանչէ զինք : Մէ-  
կը կը տառապի ուտելիքի սակաւութեան  
պատճառաւ , միւսը կը տազնապի ուտելիքնե-  
րու աստուածեան երեսն :

Ուր է աստուածային նախախնամու-  
թիւնը որ պիտի հոզար ամէնուն համար հար-  
կաւոր սնունդի պէտքը : Ան շանկ՝ միջոցը  
հայթայթելու այնքան պարէն որ բաւական  
ըլլայ բոլորին :

Անկասկած թերութիւնը նախախնամու-  
թեան չէ որ կը պատկանի , այլ այն տիտոր  
կացութեան , որ ստեղծուած է մարդոց խսկ  
կողմէ : Մէկը շահմարանած է իրեն պէտք ե-  
ղածէն շատ աւելին , և յաճախ յումպէտու կը

գատնէ իր ունեցածը , իսկ միւսը զրկուած է  
իրեն համար անհրաժեշտ սակաւ սնունդէն :  
Թերութիւնը կը գտնուի բաշխումի անհաւա-  
սարութեան մէջ . անհաւասարութիւն՝ որ  
զերծ չէ անարդարութեան մեղադրանքն :

Այդ անարդարութիւնը յաճախ պատճառ  
կը գտնայ որ մէկ կողմէն ազքարը սնունդի  
պահասութեան հնատանքով տկարանայ և  
մէունի կանխահասորէն , և միւս կողմէն հա-  
րուուր շափէն աւելի շատ ուստելով հրան-  
գանայ և մեռնի տարածամ : Եթէ արգար ու  
հաւասարակիր սնուցման դրութիւն մը որ-  
ուերուած բրյար՝ ոչ շքաւորը անօթի պիտի  
մէունէր , ոչ ալ փարթամը որկրամուլութեան  
դու պիտի գառնար :

Արգարե որքան աստուածային նախախ-  
նամութիւնը տնօրինուած է երիխային իշխա-  
նութեան հոգմէ , նոյնքան աւ հարկ է որ ըր-  
նութեան բնծայած բարիքները իմաստու-  
թեամբ տնտեսուին երիխաւոր իշխանութիւն-  
ներէ , և մարգուն կողմէ զործադրուած ա-  
նորդաբութեան և անհաւասարութեան յան-  
ցանքը զարմանուի մարդու խսկ մեռքով : Այն  
տուն ամէն ոք իր բաւարար բաժինը ստանա-  
լով պիտի ապրէր բնութեան կանոններուն  
համաձայն և պիտի կը գունութիւն տալ  
աստուածային նախախնամութեան , անոր ա-  
ստուածարդի չնորհներուն և իմաստուն անօ-  
րունութեան համար :

Աւրեմն հարկ է բակէ թէ այսօր մարդկու-  
թիւնը կը գտնուի կարենոր հրամայականի մը  
առջնէ : Ան իր զիտական անհաւատալի նուա-  
ճումներուն առընթեր պէտք է ցոյց տայ հա-  
մազաւասուան բարոյական զարգացում և  
զդացողութիւն , և զդեսնէ այժմու անարդար  
դութեան ծնունդը եղող դատապարտելի հը-  
րէչը որ կը կոչուի անօթութիւն :

ՆՈՐԱՅԻ ԱՐՔԵՊՈ.